

Արժ. Խմբագիր Ախոնի:

Այս օրերս հացանձիքես ազդպային ցաւալի ըստ  
քը առնելով սիրոս կարեւէր խոցուեցաւ, վասնորոյ  
հետեւեալ յօգուածը կուզարկեմ Զեր արժանա-  
պատութեան, ինդրելով որ պատահան Արօնիդ  
մէջ անոր տեղ մը շնորհէլու բարեհամիք.

Լուր կ'առնոււմք թէ մօտ ժամա-  
նակներս Աշեսիայի մէր ազգայնոց մէջ  
կուիւ մը տեղի ունենալով, անոնցմէ  
մէծ մաս մը զայրանալովիւր վերայ ե-  
զած բանաբարութեան՝ դիմած է ՚ի  
պատսկաննութիւն, և սորա պատճա-  
ռըն ալ կ'իմասնամք թէ որչափ որ տե-  
ղայն ագէտ իշխաններուն ոմանց ան-  
խոհեմութենէն, առաւել ևս առաջ.  
նորդական փախանարդ Օչչյթունցի գի-  
նեմոլ Դաւիթմ վարդապետի անպիտա-  
նութենէ յոտաջ եկած է: Յիբաւի  
ցաւալի են այսպիսի գէպբէր, ողք  
ատեն ատեն տեղի կ'ունենան մէր  
ազգի մէջ, և ասանկ ըստ մը լսել եւ  
անապրեր մինու կը նշանակէ անըլոյ  
ըլլալ ազգութեան վնտառն որ սրա-  
տի չի բերեր հայութեան: Այս լու-  
րն մինչեւ ցարդ ՚ի հարիէ հասած  
պիտի ըլլայ ՚ի Պատրիաբքարան եւս,  
ըլլայ նա ի՞նչ պատճառաւ փախանակ  
սցին խռովութեանց ազրիւրը փրկու-  
ութով առաջն առնելու անապրեր  
կը կենաց բոլորավին, չենք գիտեր լսու,  
ասոր պատճառն իսմանհոգութիւնն  
է և կամ կարեւորութիւն չխտալ, ո՞ն  
ալ ըլլայ անշուշտ պատիւ չի բերեր  
Պատրիաբքարանին, քանի որ այսօր ազ-  
գայնոց կառավարութեան հոգը իրեն  
յանձնուած է, սայն փոքր ազգարա-  
րութեամք Պատրիաբքարանի ուշա-  
դրութիւնը հրաւիրելով Աշեսիայ վե-  
րայ, անցնիք մէնք մէր խնդրայն:

Այս առաջն անգամը չէ որ Ա-  
շեսիայ մէջ կրօնափախութիւն տեղի  
կունենայ, շատերուն ծանօթ է դու-

ցէ որ Աշեսիայի խեղճ ժողովուրդն  
գրեթէ տասը տարիէ ՚ի վեր է որ  
հանդիսաւ և խաղաղ վիճակ մը չէ ու-  
նեցէր, ոյլ միշտ առաջնորդական և  
ազգային ոյլ և այլ խնդրաց յուզմանը  
ալէ կոծեալ նսւռու մը ուէս կը տատա-  
նի և կը տարութերի, և պատահած է  
քանի անդամ ալ որ, կրից փոթորկի-  
ներն սասափիկ զայրանալով՝ ագէտ  
խեղճ ժողովուրդն զիմած է կամ ՚ի  
պապականնութիւն և կամ ՚ի բողքա-  
կանաւթիւն, կարծելով խեղճն թէ  
անդ հանգիստ վիճակ և անդորր կա-  
ցութիւն պիտի գտնէ, և ոյն անխո-  
հեմութեանց հետեւանդը որչափ որ  
վնասակար եղած է մէր ազգի համար,  
այնչափ ալ շահաւետ եղած է պատա-  
կանոց կամ բողքականացնկատմամբ,  
որնք արդէն միգապատ աւուրց  
սպասող գայլերու պէս այսպիսի պա-  
րագաներու կապատեն որ պղտոր ըրոց  
մէջ ձուին որսան և կը տեսնենք որ ՚ի  
զուր չէ եղած իրենց ջանքն, քանզի  
այսօր երեք հարփեր տունի չափ հայ  
բողքական կը գտնուի Աշեսիայ  
և աննցմէ քիչ պակաս պապական: Ալ  
տեսնենք որ մէր անհոգութիւնն ու-  
ժողովրդոց ագիտութիւնը, ձեռլն-  
տու են նոց ո յառաջտիմութեանը,  
ամենէն աւելի ցուսին և քատմնելն  
այնէ որ այսպիսի կրօնափախութեանց  
գէպբէրու մէջ շորունակ տեսնուած  
է ոգէտ կը բերի մը ձեռքը, որ ան-  
խոհճաբար առ ոսն հարկանելով խեղճ  
ժողովրդի օդուան ու արդար իրա-  
ւունքը, ցանած է նորա մէջ հակա-  
ռակութեան և ատելութեան որումը,  
նոցա շարացար վեասովք իւր շահասի-  
րութեան ու փառափերութեան տեն-  
չը յագեցնելու համար, ինչպէս որ  
սյս անդամ ալ վերայիշեալ գէյթունցի  
կաղ Դաւիթմ վարդապետն իւր շահը  
գերազանց զասելով քան զմօղալը

զին օդուտը , գերի կը գտանայ տեղոցի քանի մը երեւելեաց և իրբեւ ստրուկ , վաստ գործիք լինելով նոյս կամաց , արգելք եւ խափանարար կը գառնայ պարզ և միամիտ հասարակ ժողովրդի օրինաւոր փափաքանացը արգիլելով զանոնք իրենց յառաջադիքի մական ընթացքին և ահա ժողովուրդ դըն իւր իրաւանց բռնաբարութենէն յուղեալ կը դիմէ կրօնափոխութեան , հնաւ աւելի աղատութիւն և իւր յառաջադիմական ըղձից կատարմանը անարդելասպարեզ գտնելու . տգէտ որոշումն և անխոհէմ ձեռնորկութիւն .

Հայց այս Բ'նչ մեծ հակասութիւն է տեսնել վարդապետ կամ Հովիլ մը , որ փոխանակ ժողովելու կը ցրուէ իւր ժողովուրդը և փոխանակ իւր անձը նորա սիրուն նուիրելու , իւր յասի կրից կը զահէ զնա : Բ'նդ նմին տեսնել ժողովուրդը մը որ իւր պատկառէ կը հարց նուիրական աւանդը , այն է եկեղեցին ու կրօնքը փոխանակ արեամբ չսփի պաշտպանելու իւր փառաւոր նախնեաց պէս , զայն շատ շուտ և գիւրագնի կը վաճառէ ձախող վլէմինդրութեամբ , և ահա այս իրարու դէմ ընդդէմ հակասութիւնը պըն պատճառ իւտան մեզ , մուածել քիչ մը , թէ Բ'նչ է այս անկարգութեանց եւ տակն ու վրայութեանց պատճառն :

Աթէ ժողովուրդի ձայնին լսենք , նա իւր բոլը չարեաց ու վնասուց պատճառ կը ցուցնէ իւր առաջնորդը , ըսելով թէ նա փառասէր , շահամոլ մարմնապաշտ և գինեմոլ է , պարտազանց եւ ժողովուրդեան կամ ազգին վնասակար է , և այլն և այլն : Իսկ եթէ առաջնորդին ձայնին ականջ տանք նա զժողովուրդը կամբաստանէ իր միակ պատճառ բոլը չարեաց . թէ նա ագէտ , անսկզբունք , յեզյեղուկ

ապերախտ , անխոհէմ է և արժանիք չը ճանաչեր . իւր աշխատաւ որը չի վարձատրեր , լսւը վատէն չէ կարող որոշել , և այլ շատ բարութներու կուտակութեամբ : Վաղէս թէ մէկն և թէ միւսն , թէրութեանց ամեն ծանրութիւնները մէկ կողման վերայ ձըգելալ , իրեւք զիրենք բոլը վիլլին անբասիր կը հանեն եղած վնասներէն , մինչդեռ վնասը միշտ երկուսին գործալցութեամբ գործուած են . քանի զի “ոչ ոք վնասի եթէ ոչ յիւրմէ ո ըսած է իմաստունն” : Վատ մեզ այս տեսակարգաբարացուցումն անձնասիրութեան և միակողմանի ու թիւրնկատողութեան արդիւնք է : որ ամեն մէկու աչք վարագուրած է իւր գերանները չի տեսնելով դիմացինին շիւղը նկատելու : Քանզի եթէ ուղիղ տեսութեամբ նկատելու ըլլանք , կը տեսնենք յայտնապէս , որ յանցանքըն երկու կողման վրայ եւս հաւասարապէս կը ծանրանայ . վասն զի երկուքն ալ օրինազնաց են եւ պարտքերնին լսւ չի ճանաչելն և ուղիղ չի կատարելն յառաջ կուգան այս շափազնախառ չարիքներ :

(Ը լունակելէ)

## Ե Ր Կ Ո Ւ Խ Ո Ս Գ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՇՏՈՆԵՒՑ ՈՒՂՂՈՒԱՃ

(Հարունակութիւն , տես թիւ 11.)

Վարդարէութիւն չեն ըսածները , Հարք , եղած կատարուած և ամենուն յայտնի եւ ամեն օրեայ իրողութիւններ են պատմածս , զօրս որչափ խօսիմ , Բ'նչ կերպիւ ալ բացատրեմ չեմ կարող այն սոսկալի և խօր-